

**ՄԱՍԼՈՅՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԼԵՉՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ
ԽՏԱՅԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ
Օգոստոս 2023**

Վենետիկի Պո-Արաքս Մշակութային Ընկերակցության, Վենետիկի “STUDIUM MARCIANUM” Հաստատության հետ գործակցաբար, կազմակերպած Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացը **տեղի պիտի ունենայ Օգոստոս 1-18: Քննութիւնները՝ Օգոստոս 18-ին:**

ԺԱՄԱՆՈՒՄ՝ Յ ու լ ի ս 3 1 -ին (արձանագրութիւններ), ՄԵԿՆՈՒՄ՝ Օգոստոս 19-ին:

ԴԻՄՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԺԱՄ՝ Մարտ 30:

Դասընթացը ունի չորս մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ առաջադէմներ:

Դասերը տեղի կ'ունենան ամէն օր, **օրը հինգ պահ՝ առաւօտեան:**

Դասընթացքի տեւողութիւնը ուսուցողական 65 ժամով կը սահմանուի:

Դասերու ներկայութիւնը **ՊԱՐՏԱԴԻՐ** է: Մասնակցութեան համար պահանջուած **նուազագոյն տարիքն է 18:** Դասընթացքի վարիչը կրնայ այլապէս տնօրինել ծնողքին գրաւոր հաւանութեամբ: Դասերը տեղի պիտի ունենան STUDIUM MARCIANUM-ի գլխաւոր շէնքին մէջ՝ <https://www.seminariovenezia.it/cms/galleria/il-seminario/>: Դիմումները պետք է կատարուին ԱՆՁԱՄԲ եւ ԳՐԱԲՈՐ, նշելով միշտ ՀԵՌԱԽՕՄԻ թիւ մը եւ ԵԼԳՐԱՅԻՆ (E-Mail) հասցէ մը:

Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային ձեռնարկներ՝ մասնագիտական դասախօսութիւններ (ծրագիրը յայտարարելի՝ գարնան), Վենետիկեան այցեր, Վերափոխման Ս. Պատարագին եւ Խաղողօրհնէքին մասնակցութիւն Ս. Ղազարու Մայրավանքին մէջ: ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՄ, կէսօրէ վերջերը, ՁՐԻԱԲԱՐ ՊԻՏԻ ԱԲՆԻԴՈՒԻՆ՝ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒ Դասեր:

Արձանագրութեան սակն է՝ 850 € կամ համապատասխանը՝ տարարժոյթով ըստ օրուան սակին: Այս գումարին **600 Եւրոյի բաժինը** պետք է վճարուի կանխաւ՝ մինչեւ Մարտ 30: Այս կանխավճարը պետք է կատարուի դասընթացքի ընդունուելէն սկսեալ 15 օրուան ընթացքին, դրամատնային փոխանցումով կամ միջազգային ընդունելի փոխազրոյցով (cheque): 15 Մարտէն վերջ, իբրեւ կանխավճար, պետք է դրկուի **850 Եւրոյ** մինչեւ ՅՈՒՆԻՍԻ 30ը, **որ արձանագրութեան համար վերջին պայմանաժամն է:** Արձանագրութեան մնացեալ մասը **ՊԷՏՔ Է ՎՃԱՐՈՒԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՍՈՒՏՔԻ ՕՐԸ** հնչուն գումարով կամ միջազգային ընդունելի փոխազրոյցով (cheque): **ՎԱՐԿԱԹՂԹԱՅԻՆ** վճար (Credit card) **չ'ընդունուիր:**

10% գեղչ մը կը կատարուի անոնց՝ որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն գեղչը կը կատարուի նաեւ միասին յաճախող մօտիկ ազգականներէն մեկուն (ծնողք, քոյր, եղբայր, կողակից): **ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԱԿԸ Ո՞Չ ՄԷԿ ՊԱՐԱԳԱՅԻ ԿԸ ՓՈԽՈՒԻ ԵՒ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԻՐ, բացի բժշկական վկայութեամբ հաստատուած հիւանդութեան արգելքի բերմամբ:** Դրամատնային փոխանցումին (bank transfer) համար, յետ դիմումին ընդունելութեան՝ քարտուղարութիւնը պիտի դրկէ Պո-Արաքս Ընկերակցութեան դրամատնային հաշուի հարկաւոր տեղեկութիւնները (հաշուի թիւ, IBAN եւլն.): Նոյնպէս պիտի ուղարկուի փոստային հասցէն՝ փոխազրոյցու ուղարկումին համար: **Դրամատնային բոլոր ծախսերը** դիմողին կը պատկանին:

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն՝ Վենետիկի պատմական կեդրոնին մէջ, օժտուած՝ խոհանոցային յարմարութիւններով:

Իւրաքանչիւր **ճաշ կամ ընթրիք**, գոր ամէն ոք պետք է ԱՆՁԱՄԲ հոգայ, կրնայ արժել 10-15 Եւրոյ:

Կեցութեան ծախս (31 Յուլիս-19 Օգոստոս - 19 գիշեր)՝

✓ 988,00 € անձ գլուխ, երկու հոգինոց սենեակի մէջ: Սենեակի ներառեալ ծառայութիւններ՝ գովասարքիչ, համացանց (internet), առանձին ճեմիչ եւ լուացարան, խոհանոցային անկիւն: Սենեակին մէջ մազ չորցնող գործիք չկայ:

✓ 1178,00 € առանձին սենեակի մէջ: Սենեակի ներառեալ ծառայութիւններ՝ զովասարքիչ, համացանց (internet), առանձին ճեմիչ եւ լուսցարան, մազ չորցնող գործիք, նախանաշ:

Սենեակներուն մէջ սառնարան չկայ: Կեցութեան թելթել տուրք մը, Վենետիկի մէջ, 2011-էն ի վեր օրէնքով պարտաւորիչ է եւ **ներառեալ է նշուած ընդհանուր սակին մէջ;**

Դասընացքի տելոդութեան Նշուած ժամանակամիջոցին **կարելի չէ կեցութեան ծախսը օրական դրութեամբ վճարել:** Բոլոր անոնք որ կը փափաքին նշուած թուականէն առաջ հասնիլ կամ վերջը մեկնիլ, **այդ յաւելեալ օրերուն համար** պէտք է որ իրենց անձնական կարգադրութիւնները կատարեն: Անոնք որ դասընթացքի միջոցին իրենց կեցութիւնը անձամբ պիտի հոգան այլուր, կը խնդրենք որ այս պարագան շուտով հաղորդեն:

Ջերմօրէն կը յանձնարարենք փախադրամիջոցներու համար **CARTA UNICA** գեղչաքարտի գնումը, որով Վենետիկի տարածքին երթելեկի գիները աւելի քան կը տասանորդուին: